

Թ Ա Զ Ա Ր Ա Տ Ա Գ

Տէ՛ր, երէ որ մը ացերն այս փակէիր պիտի ալ,  
Զանոնի ինչո՞ւ վառեցիր հրմայներովը կեանիին,  
Աւ բողուցիր որ ետև միշ նայուածքներն երկարին :

Տէ՛ր, երէ որ մը չորսար պիտի աղքիւն վայելիին,  
Տարիր ինչո՞ւ Գուն նայլերն անոր զով ակը մինչեւ,  
Աւ բողուցիր որ ծարաւ որբներն ըմպեն նեւ ի նեւ :

Հրայրքն ինչո՞ւ երազին՝ Տէ՛ր, նետեցիր որտերուն,  
Պիտի նախրին մէջ երէ կոռուկիր թեւը անոր,  
Եւ ձգէիր վար յանկարծ բռչունին պէս վիրաւոր :

Տէ՛ր, երէ որ մ'ալ մնաւ պիտի անսուն՝ անձեւին  
Մարդն այս, ինչո՞ւ ունեցաւ երդիքներու բոյը սան,  
Եւ զսաւ որ մ'ապատան միայն անոր յուշին սակ :

Եւ որբներուն զինիին ծարան ինչո՞ւ դրիր Տէ՛ր,  
Խննոյիին մէջ վերուէր պիտի բաժակն երբ յանկարծ  
Զեռքերուն մէջ, համբոյրին երանութեան չհասած :

Եւ վերջապէս՝ Տէ՛ր, ինչո՞ւ կեանի ընորհն այս՝ Մարդուն,  
Որ մօտենալ Քեզի միշ փորձեց տենչով մը անմար,  
Երէ դառնալ որ մ'անման պիտի երբեք չկրնար :

Վ.Օ.Հ.Բ.Ս. Մ.Ո.Վ.Ե.Յ.Ն